





ԱՐԵՎԻՆԻ ՎԱՐԴՈՂԻ ԲՈՒԺԱԿ

ԹՐԱ-ՑԵՍՆ ՀԱՅՐԵԼՈՒՄ ԹԵՒ-Շ
ՅԱՐԺԲԻ-ՆԻ ՄԵԼԱԽԱՆԵԿ ՎԱՐԴԵՑ

ԱՐԴՅՈՒՆՎԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋՏԵՇՆ ՀԱՐՄԱՆԱՑ ԽՐԱՄԵՐԱ

4882 ZUGAR QURRAT' 984
qur'asun
B 8929
B 8930





Ա Շ Յ Ո Ւ Խ

Ա Շ Յ Ո Ւ Խ Ի Ր Ե Կ Ե Ն

ՀԱՅՈՒԽ

1862

Թիւ 10

ՀԱՅՈՒԽԻ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՅ ՎԵՃ

ԵՐԻՄԱԳՆԵՒՄԻ վերայ ընտկած մարդկային բնիկերութեան խումբը ընդհանրապէս մասածելով երկու դաս կը բաժիռափի շինական եւ քաղաքացիք. թուրք շատ քաղմազութիւն էն շինական բնակիչները, որոնց բնակութմիւնը դաշտ, լեռ, հովիտ, ու ջրաբու դիւ աղբիւրներու եզերքներն էն. Իսկ միւս մասը, ոյսինքն քաղաքացինե պարագապատ անձունկ վայշերը սիրելով այն անդեր կ բնակի, օհոյց թէ մարդկային.

ընկերութեան համար որն աւելի օգտակար է կամ ո՞ն է միշտ իշխող եւ պատռաւոր մասն . որու կեանքն աւելի անմեզ պարզութեան մէջ հանցնի եւ որուն է որ չտայլական զեղխութեամբ կթշուառանսյ օր ըստ օրեւ . որն է միշտ խաբով խորամանկ մասն , եւ ո՞ն է , որ միշտ կիսարի ողորմելի տղիտութեամբ , որն է աշխարհիս արդար հարսած թեան ազրեւրը եւ ո՞ն է նոյն հարսածութեան աղբաւրին ջրաժառ զող աւագոնը . Այս մասն է , որ ներկայ միջոցիս մէջը կտառապի անհնարին չբաւերութեամբ , եւ ո՞ն է որ յետոյ պիտի տառապի նոյն հարսածութեան աղբեւրին ակները իւցելով՝ զրկողութեամբ , ծանր ծանր վաշխառութեամբ եւ ուրիշ զանազան անխիղճ միջոցներով .

Ահա , կալիեկից ընթերցող , այս վիճաբանական հանդէս իրեւ պատկեր քու աչքիդ դիմաց պիտի հանէ այս անգամը Արծուին . որպէս զի սուր դիտողութեամբ նկատեն թէ այժմեան չայտառան բնակող շինականաց եւ քաղաքացոց դրսւթիւնը ի՞նչ վիճակի մէջ է եւ ամէն մէկի վախճանը ուր կեզերի : Այս երկու դաս մարդիկ երբեւ երարու դաֆախազ թող ելնեն ընթերցողաց ատեանը թող ամէն մէկ իւր արդար իրաւունքներ յառաջ քերէ , թող մը տաղիւրութեամբ լսեն աղջային աթոռին վերայ նստած վարչութեան դատաւորները եւ թող վճիռ տան անաշառ մտքով : Ուրեմն յառաջ անցիր եւ բողոքէ , քու իրաւունքներդ մեծ են , շինական եղբայր , միայն թէ լսող չլինելուն համար երկայնամիտ եղիր . թէ որ երկիր չի լսէ , անշուշն երկինք պիտի լսէ . վասն զի շինականներուն աղաղակը բարձրը լինեներուն վրայէն շուշ կ հասնի երկինքը . ինչպէս երբեմն խօսայէլացւոյ արտերը քաղողներուն բողոքը , որուն համար Եսայի մարդարէն Աստուծոյ կողմէն գանգատելով

շուայլութեամբ ու զեղիսութեամբ խեղդուած է կենցաղա-
վարութիւննիդ, պալատներ կ չինէք, միթէ յաւիտեան պի-
տի բնակիք . իսկ շինականին յցս հանդերձեալին վերայ է և
կը բաւականանայ միայն ցածռւն խրճիթներով :

ՔԱՂԱՔԱՑԻՆ

Օ արմանք, շինականին բերան այսչափ խօսքը, գեռ
զպրոց չմտած կ ձարտարախօսէք . շատ աղեկ է եղեք որ ոչ
զպրոց ունիք եւ ոչ ուսմունքը, Ասիր թէ մեր Աղամանա-
խահայր աւելի շինական էր քան թէ քաղաքացի . խեղձ
պարզամիտ գեղացի, չիս գետեր թէ խօսքերէդ ի՞նչ հե-
տեւութիւններ պիտի հանեմ . յիրաւիթ թէ որ Ադամը իր-
քեւ աչք բաց քաղաքացի մի լինէր՝ հարկաւ իրբեւ տիս-
մար շինականի մի պէս չէր խարուեր պակասամիտ կնոջ թե-
լադրութիւն : Ճշմարիտ քաղաքացին շատ բարձր սատիւ-
ունի, գեղացւոյն վերայ, ինչպէս որ մեր Տիգրան թագա-
ւորը նցն օրէնքը հասաւանեց : Թագաւորութիւն, իշխա-
նութիւն, միծամեծ քաղաքաց շինութիւն, արուեստ, հան-
ձար, քաղաքակրթութիւն, միծագ ործութիւն, եւ ուրիշ
զանազան յառաջազ իմաս թեան բարեմանութիւնները բո-
րդնալ քաղաքացւոց արդատիքն է : Օրէնք, ո ատաստանը
մեր ձեռքնէ . հթէ Աստուած մի արտօնութ մեր իշխանու-
թեան ձեռքը ձեր վերայ չը լինի ; բարբարոսական, բրդու-
թեամբ իրարու զյուիկ կ սպառեք . եւ կ վազեք զէպ ի քա-
զութական ատեանը, զձեզ իրաւուզ եւ խաղաղաւար դարձ-
եալ քաղաքացին է : Ի՞նչ է ձեր պարձանեքը, արդեօք եզ,
էշ, զոմէշ, խարօն, խափ, մանկազ, եւ ծառայութեան լիւծ,
անկեց աւելի բան մի ունիք զուրցեցէք : Դուք երբոր

զրկեն զձեզ : Մեծին Տիգրանայ օրէնքը կ հրամայէ նաև
 խաղատուել զբաղաքացին . բայց ինչու նորա միւս օրէնքն
 ալ չես կարդար , որով կ պատուիրէ թէ շինականին յարդն
 ալ պէտքէ ճանչնանք , որ մարդկային ընկերութեան վաս-
 տակաւոր մասն է . Աշխարհիս ամէն յառաջադիմու թեան
 պերձութիւնները՝ կ պարծիք թէ քաղաքացւոց արդասիքն են
 միոյն . այդ մենք ալ կ խոստովանիմք որ շատ աշխարհացի-
 նութեան լաւութիւններ ունիք . Բայց դուք ալ պէտք է
 խոստվանիք , որ ամենէն գերագոյն բարին մարդկային ըն-
 կերութեան համար իւր կեանքն է . եւ կեանիքը պահպանող
 շինականին քրտանց հացն է : գեղացւոյն շահավաճառու-
 թիւն հողին հետն է , ձեզի նման քաղաքի հրապարակներու
 մէջ խարդախ վաճառաշահութեամբ չապրիր եւ աշք որին
 կած չի սպասեր թէ շինական մի ձեռքս իյնայ , խարբմ :
 Օրէնքը եւ գատաստան ձեր ձեռքն է . երանի՛ թէ արդա-
 րութեամբ տեսնայիք դտաստանը . եւ խորութիւն ըլնէիք
 ի մէջ շինականին եւ քաղաքացւոյն : Օրէնքները իրրեւ
 որոդայթ կ հիւսէք մեր ոտքին , տկար եւ խեղճուկ շինա-
 կան ճանձի պէս կըմբանէք նորա մէջ , սարդի նման անինա-
 յարար կ ծծէք արիւնիս կաշառակերութեամբ , զրկողւ-
 թեամբ , ամէն կերպ անիրաւութեամբ , ողջ Հայ գեղացիք
 զրէթէ մեռած ու ցամքած ճանձերու պէս ձեր հիւսն
 խորամանկութեան ուստայնեն կախուելով կ տատանին :
 Այս մեք իրբեւ տիմար կըխարուինք միշտ , որնվհետեւ
 ու անկութեան մէջ կապրինք ուսման եւ լուսաւորութեան
 պուռը խաղառ զոցուած է մեր զէմը , ոչ աէր ունիմք ոչ
 պաշտպան . շինականը իրրեւ անազգի մերժուած ժողո-
 վուրդ մի է ձեր աչքին . ուստի մեզի համար խարուիլ ա-
 մօթ չէ . Բայց զիսէք , Էստուած՝ ինաբողին դատաստանի

է զմեզ համոզող , ով է այցելութիւն ընող եւ ով պաշտապան . անհովիւ ոչխարի մի պէս լեռներու եւ ձորերու մէջ թափառական կ շրջինք ոչ ժողովող ունիք եւ ոչ առաջնորդ :

ՔԱՂԱՔԱՑԻՆ

Այդ մասին համար մեղի լինչ փոյթ է եւ բնչ պարտականութիւն ունինք . ժամանակի գտնուած վիճակաւորին պարտքն է եւ մանաւանդ վանական վարդապետներուն . թող շրջին թող ժողովեն թող քարոզեն թող համոզեն թող դըպրոցներ շինեն թող վարժապետներ կարգեն թող կրթեն եւ թող դաստիարակեն , նոքա աւելի պարտական են , որովհետեւ ձեր արդեանց պտուղները առատ առատ կ վացելն :

ՇԻՆԱԿԱՆ

Ո նդ հանուր ժողովրդոց դաստիարակութեան համար հոգաբարձութեան ամէն բեռները եկեղեցականաց վերաբառնալ կարծեմ իրաւունքէ դուրս է այժմ , քանի որ ազգային ժողովները եւ ատեանները բացուած են . մի թէ քաղաքացի իշխանաւոր անձինքը պարտականութիւն չունին վիճակաւոր Առաջնորդաց հետը ձեռք ձեռքի տալով միաբանութեամբ հասարակաց կրթութեան համար հոգ տանին . բայց աւազ , ձեր սյնչափ շահախնդրութեան հոգին թող չփառը ձեզ , որ ձանչնաք այս առաքինութեան պարտքը : Չեմ գիտեր դուք արդեօք Առաջնորդաց սյցելութեան ոտքերը հաստ չուաններով կաշկանդերէք մի այն քաղաքին մէջը ձեզ միայն փառք եւ պարծանք համարելով . եթէ իրենք ալ նոյնպէս կ կամին եւ կ սիրեն՝ պատի

համարելով քաղաքին մէջ նատիլ կամ հյակապ Առաջնորդացաններու մէջ բնակիլ . ալ ե՞րբ կարելի է շինականաց խըրճիթներու ալցելու թիւն ընել կամ վրանակար Պօղոսի նման բացօթեայ տեղերը խաչը իրեւ բարձ գլխուն դրած պառկիլ եւ Աւետարան քարոզել . Եկեղեցական կառավարութեան կարգը խաչաբարձութեան եւ Աւետարանին գծէն դուրս հանիք եւ քաղաքականութեան մէջ դրեք . Մինչդեռ տիեզերաց գերագոյն դատաւոր Յիսուսը կը մերժէ բաժանաբարութեան պաշտօնը . եւ չուզեր Աւետարան թուղուլ եւ դատաւոր նստիլ այն երկու եղբարց վէճը կտրեւ լու համար , դուք ամէն վէճը , ամէն կռիւ , ամէն դատաստանը Առաջնորդներու թիկանց վերայ բարձիք . ալ չեմ գիտեր , շինական եմ խելքս չի հասներ , դուք ստիպելով այսպէս կարդադ բեցիք , եթէ իրենք ալ այսպէս յօժմարեցան թող տալով զբանն Աստուծոյ եւ զպաշտօն Պետրոսի Ստեփանոսին կ կատարեն (երանի թէ այնպէս) այսինքն քաղաքական եւ մարմնաւոր տնտեսութիւնը : Ահա այս ամենաածանր զբաղմունքները Առաջնորդաց ոտքը կաշկանդեր են քաղաքներու մէջ . գեղերու համար այցելութեան բաժին չէ մնացեր եւ ի՞նչ պէտք է որ մնայ , որովհետեւ շինական ոչ մարդ է , ոչ բրիտոննեայ եւ ոչ ալ ժողովուրդ չայց : Այսպէս է աշխարհի դատանատան . չեմ գիտեր Յիսուսի դատաստանի մէջ խորութիւն կայ , կենաց դպրութեան մատենին մէջ շինականին անուն գրերէ թէ ոչ . Այս գըրած է , Պօղոսն ալ կ վկայէ . « Այսուհետեւ չիք խաիր ոչ ծառայի եւ ոչ ազատի . դուք ամենեքին մի եք ի Քրիստոս Յիսուս » , Ո՞հ , որչափ դրկանք , հաշիւ մի տեսնանք քեզի հետ այսպէս համարենք վիճակի մի մէջ յիսուն հազար չայ բընակիչ կայ եւ նոյն վիճակին գլխաւոր Քաղաք հազիւ շատ

ջառ հինգ հազար բնակիչ ունենայ , մասցած քառասույ
թւ հինգ հազար բնակիչներ ամենքն ալ գիշղացի են : Ախ-
ճակաւոր Առաջնորդն ալ այս վերջի գարուս առվորութեան
համեմատ շարունակ քաղաքին մէջ կ նատի . ուստի մեր Ա-
ռաջնորդի երես կ տեսնանք միայն գատաստանի , նշանառութի-
ւ ուրիշ պարագաներու . մասին . (այսինքն մեր պարագելլ
վճարելու) . Ատեմանք այս ոչիբրեւ Հոգիւոր Հօր երես
միսիթարութեան կամ սփոփանաց յուսով , այլ իբրեւ դատա-
ւորի երես , ցասումն , սպառնալիք , անարդ անք , պատուհաս-
ասնք ամեն շինականին հնմար բաժին հասած պատիւ-
ներն են . Աւանդ , յոդ և ց հանելով սրտիս ցաւերէն կ խօսիմ ,
շինականց թիւ քաղմուպատիկ ; տուրք բազմապատիկ ;
նեղութիւն բազմապատիկ , ազքանուի բազմապատիկ ; մեր
վիճակը ամեն կերպ թշուառու թեամք լի է ; ինչու սպա-
միսիթարութիւն ալ աս ցաւերու հնմեմապու թեամք շիներ
մեզ . Յիսուս կ խօսի թէ բժիշկը հիւանդներու պէտք է .
ով գիւղացի ժողովրդոց չափ հիւանդ , ով նոցան չափ վիրա-
ւոր , ով իբրեւ զնոսա տառապեռլ , աղքանա , չքաւոր , ա-
ւուր պարենի կարօտ , ձեշեալ , նորուկ , արհամարհեալ , ամէն
կերպ միսիթարութիւններէն զուրկ . Սշիստիկամ մարմա-
կան թշուառու թեանց համար սիրով համբերենք եւ որպանի
չբառնանք . բայց Աւետարանի միսիթարու թեանէն բոլորովին
զուրկ մնալով չաղաղակենք եւ չքողոքէնք արդեօք , միթէ
Աստուծոյ բան լսելու սովոր մեղի համար է միայն , Աւե-
տարան աշխարհինէ եւ ոչ միայն քաղաքացւոց համար մե-
նափառառ քարոզութիւնն . նախնի դարերուն ովէն Աւետա-
րանին հալածիշներն ալ չիկան ; ոչ Յաղկերան ոչ լէնկիմուր
ոչ Ակփառան ; ովէն հապա , որ Աւետարանին քարոզութիւն
կարգելէ զիջացի ժողովուրդէն . ուրիշ բան չէ , այլ միայն

Տշմորիս անձնանուեր աշակերտներու նուազութիւնը :

Պատռնանիք միւս խօսքիդ ալ փոքր իշտոտէ պատուափակն տալրւ : Խօսեցար թէ վանքական վարդապետներուն պարտքըն է, որոնք Ճեր պտղիներ կ վայելեն, թող շլջին, թող քարոզեն եւ թող միմիթարեն զճեզ : Դուք նախ եւ առաջ պէտք է այժմեան վանորեից դրութիւն հասկընաք : Ներսինեան գարու վանքե՞ր կ կարծէք, որոնց մէջը լցուած էին խումբ խումբ իմաստասէր եւ Աստուածախօս վարդապետներով . Ի՞նչ կ տեսնաք այժմ, հազարաւոր վանքերէն խիստ քիչ մասն մնացեր են եւ այն եւս իւրեանց նախոի բարեւ վացելութենէն բոլորովին մերկացած, զրեթէ մէկ մէկ գեղ կամ աբարտակ գարձեր են . որոնց մէջը գտնուած՝ խեղչ վարդապետներն ալ ուսումնական մշակութեան տեղը՝ հողագործութեան ժանր՝ զբաղմունքներով խեղուած Աւետարանին նուիրական մանակալութեան տեղը՝ հերկագործութեան խարոր բռնելով գետին կ վարեն, մինչդեռ եկեղեցւոյ գոշորաամկութեամբ խոպանացած երեսի վերայ մնացեր է : Եւ ի՞նչ պիտի ընեն խեղձերը : մինչդեռ չեն գիտեր թէ ի՞նչ պիտի ընեն, մանորեից նախնի ստհմանադրութիւն կորուած է, նորն ալ դեռ հաստատութեան ծնունդ չտուու : Ամէնէն մեծ պակասութիւն խորենաց ոյն հառաջ չներն է և խորհրդական չէ ի միջի, որ յորդորէ եւ յարմարէ իրադեկարգութիւնն է :

ՔԱՂԱՔԵՑԻՆ

Ըստ երկարցուցիր խօսքերդ, շինական վաստաբանի, մամանակին դառնութիւն, շինուաննեն ալ սկսեց ստհմանադրութիւն ստհմանադրութիւն կանչել, այնչափ աժակ

ամժան հրատարակեց աւ մինչեւ եկաւ գեղացու թերանոյ
հասաւ, դեռ Պօլսոց մէջ ողջամբ ծնանելու համար մահա-
բեր երկունքները կ.քաշէ, զարմանք, Հայաստանի գեղացի-
ներուն բերդի մէջ ծնունդ է առեր: Խմբակ ողբամբի գե-
ղացիք, դուք ալ կ կարծէք, որ Ասհմանսուդրութեան օրէնք,
Ներէն ձեզի ալ օգուտ հստանի, եւ չէք գիտեր թէ թէ թէ
գժուարութիւններ կան նոցա մէջ, դեռ Ճարտարամիտ քա-
ղաքացւոյն վերայ դող ափերէ թէ թէ թէ պիտի կարենաց
քուէարկութեան կանոններ գործի դնել, դուք այժմէն ու-
րախութիւն կ զգաք եւ կ յուսաք, որ քուէարկութենէն
ձեզի ալ բաժին ելնէ, կամ ստրուկ շինականն ալ ազնիւ քա-
ղաքացւոյն հետը ժողովի անդամ ընտրուի. այդ յոյսը մնա-
տի է, զուր տեղ մի սպասէք: Խսկզբանէ անտի Աստուած
շինականին Ճակատագիր միշտ ստրուկ եւ թշուառութիւն
գձուեր է: իսկ քաղաքացւոյն բախտը եւ բարեկենդանու-
թիւն: այս կարգը չի փոխուիր, այսպէս պիտի երթայ մին-
չեւ աշխարհի կատարածը:

ՇԻՆԱԿԱՆ

Այդ է ահա քաղաքացւոյն լուսաւորեալ մասց ուղիւ
դատաստանը. դուցէ այդ նախապաշարման կարծիքն է որ
դուք շինականին դաւն վիճակին համար ոչ կ խորհիք եւ
ոչ երբէք կարեկից լինելով հոգ ատարութիւն մի կնէք:
Թող շինականն անմինիթար ապրի և աշխարհիս վերայ, վասնի
իւր Ճակատագիրն այնպէս է: Թող քաղաքացին իրեւ մե-
ծատուն յղիութեամբ ապրի հանդերձեալին միաթարու-
թիւնը աշխարհի ձեռքէն ընդունի, միտ չը բերելով Քրիս-
տոսի վայն: մահուան դատաւորը մեռնելու ժամանակը

ասոնց դատաստանը կորչէ ինչպէս աղքատ Ղազարոսին ու
մեծատանի . անշնչշտ գեղացին հացի փշրանքի կորօտ եւ¹
զած ժամանակը՝ քաղաքացին տովամահ պիտի կորնչի . վար-²
սրն զի քաղաքացւոյն բախտը կամ խնձոյքներու առատ մե-
զանը սերմանացան շինականին բուռն է . թող մեր ձեռքը
այսպիսի տկարութեամբ լքանի , թող խարօր եւ մաճ դադ-³
րին հերկագործութենէն , թող մեր վաստակաւոր եզները
պարտատերաց բռնութեամբ քաղաքին դուռը բերուին ,
ահ , կիսու կէս գնով ծախուին , դուք ալ աժան աժան գը-
նեցէք առանց խճմտանոց . դորա վախճանը թէ ուր պի-
տի եզերի բնաւ չի խորհելով , եւ կարող չէք խորհիլ մինչ-
դեռ շահախնդրութեան հոգին ձեր նախատեառ թեան աշ-
քը գոցեր է . եւ չէք նկատեր , որ գեղացւոց ներկայ թշուա-
ռութիւնը՝ քաղաքացւոց աղետալի տալագայն կ գուշակէ :
Հաս հեռու չէ , մետ է տհա եւ կ տեսնամբ աչքով , որ ձեր
շահավաճառութեան առ եւ տուրն ալ դադրած է . մինչ
իրիկունր խանութներու մէջ ձեռք ձեռքի վերայ դրած ,
բերաննիդ բացած ծանչ կ բշէք : Այսուհետեւ շինակա-
նաց փող տալու վատահութիւն չունիք , ինչու որ տուիք
եւ ծանր ծանր տոկոսիքներ ունիղձարար զիզեցիք նորա-
քամակին վերայ և պարտուց բեռան տակը Ճմիցուցիք զի-
րենք , ճարիքնին հատած , չունչերնին ոպառած մինչեւ զե-
տին բնկած են . այլ եւս յոյս կայ կրկին վեր եւնելու , որով-
հետեւ ձեռք բռնող չի մնաց : « Այսուհետեւ զարդիւնա-
ձեռաց ձերոց կերիջիք » .

Ինչու կ նախանձիք ու կ մեղաղրէք զմեզ , թէ շինականն
ալ սահմանաղբութիւն կ կանչէ . այս որչափ ձայն ունինք
կը կանչենք Հայաստանի խորշէրէն մինչեւ հասնի մեր ճայն
Ազգասիրաց տկանջները . մեք ալ երլեւ կրթեալ քաղաքա-

Յի ստոյգ գիտենք թէ այս ամէն աղջաներու բնական պատճառը մեր անկանոնութիւնն է ։ Չէ թէ միան ինչպէս զոր կ դատէք ու կկարծէք, ոյլ եւ աներկրոյ սրտով կ հաւատանք որ Սահմանադրութեան նպատակը հասարակոց բարին է . ու ըստ արդիւ քը անխորհապէս պիտի վայելեն շինականն ալ քաղաքացինն ալ : Դուք զգեղացին շաղդ չժողովուրդ եւ ըմարդ կ համարիք . որով զիրձեք քուեարկութեան բաժինն կ զրկէք իբրեւ անարժան անդամ . ոչ, որչափ ամբարտաւանութիւն, մանաւանդ թէ անիբաւ դատաստանը . խելքերնիդ գլուխնիդ ժողովցեք . շինականն պատռական ազգ է, ընարի ժողովուրդ եւ մարդկային ընկերութեան մէջը ամենէն զործաւնեայ անդամն է, եւ իւր անունէն յայնի է ինքն է միայն շինարար եւ աշխարհաշէն . . թէ պէտ զորք քաղն քացի ախմարութեանմբ շինական զովելի անունը կոշտ ևամկութիւնն կիմանաք եւ անպատիւ կարտասանէք :

Սեմ գիտեր, ինչու պիտի գողաք ու սարսափիք գժուարին կարծուած քուեարկութեան կանոններէն, ճարտարամիտ քաղաքացիք, մինչդեռ ունիք բաւական զպրոց, ուսումն եւ ուսումնականք . ուրեմն իսկական պատճառը գժուարութիւնն է, հապա օրէնք եւ դաստիարակութիւնը չփրելն է : Եւ ինչպէս կարեք սիրել մինչդեռ շահախնդրութեան ճանապարհներ կ խափանէ, մինչդեռ ձեր այժմեան ազատ ոտքերնիդ կաշկանդելով թող չի տար զձեղ որ օրինաց գծէն գուրս ընթանաք կամ յաջ եւ ի յահեակ խոտորիք . Սահմանադրութիւնը չափ պիտի դնէ ձեր լոյնաբաց բերնին, որ ալ չխօսիք այն հին աշխարհի բարբարութեան առածն . . Եւ օրէնսդրութիւն՝ բռնութիւն մեր եղիցի» . Ո՞հ, հայրենեաց քաղաքացիք, դեռ այս օրէնքով կը վարեիք մեզի հետ . բարէ, քրիստոնէութեան եւ Աւետա-

իսկին ազատ հոգին կ խեղղէք : Դուք մեզի իբրև քամ
 զաքացի աեւալք, մեք ձեզի իբրեւ գեղացի ծառայք, չնաւ
 զանդինք ինչպէս կ հրամայէ սուրբ զիբքը . բայց ոլչափ;
 կախուելու շափ, խեզուելու շափ, սեռնելու շափ, անիշ
 բաւութեան դէմը չբողոքելու շափ, զրկանքներ չյիշելու
 շափ, վերջապէս, ե՛շ գառնալու շափ : Ա՛չ ո՛չ հնազանդու-
 թիւնն ալ պայման ունի : այսչափ զրկանց ու նախատա-
 նց ապատակներ կուտենք ձեր ատեաններու մէջ՝ տակաւին
 լունք ու չխօսինք Յիսրաւին այն սուր պատասխանը, եթէ
 չար եւ անիրաւ է մեր բողոքը՝ վկայեցէք, իսկ եթէ բարի
 եւ արդար, ինչո՞ւ կ մերժէք : Ա՛հ, միթէ գեղացւոյն իրա-
 ւունք եւ գատառտանը բարձութէ աշխարհէս . կրակ
 տուիք ու կառեցիք տուներնիս, աւերակներու ծուխ մին-
 չեւ երկինք . կ բարձրանոյ . հերկագործ եզներ վաճառե-
 ցինք . նմանապէս մեր միակ մնունդ կաթնառու ոչխարները :
 հհ, երեք այծը քսան եւ ու թն դահճեկանի ծախեցի ու տուի
 ոչխարաց տապանորդը : տառապեալ անձար, ձեռքերնիս
 ծոցիրնիս դրած կ ըլջինք քաղաքնաց հրապարակներու մէջ :
 Ալիքի գարունը երկրագործները դէպ ի գաշտ կ հրայիրէ
 բայց մենք պիտի փախչինք դէպ ի պանդ խոտութիւնը . թող
 տալով արտեր ու գաշտերը, աւազ, դարձեալ Պօլսոյ աղա-
 յատակներու վերայ կորաքամակ ի եռնակրութեամբ պիտի
 տանջուինք : Այս ներկայ աղէտներուն երեսէն խոյս տալ
 ու փախչիլ դիւրին է . բայց պարտատէր մեր օծիքէն բըռ-
 նած դէպ ի բանտ կ բաշէ . ով պիտի երաշխաւոր լինի մեզ .
 Քաղաքացին արդեօք . նա իւր վստահութիւն բարձեր է :
 նա բախտի բարեկամ է եւ ոչ չքաւորութեամբ, ազքատին
 բարեկամ չի կայ մանաւանդ երբ շինական է . Ա՛հ, իսկա-
 չամուսիներ, ահ, ողորմելի ընտանիք, ալ ուրիշ ծար չի կայ

դուք պէտք է երաշխաւոր լինեք . չէ թէ միայն չայց ,
այլ եւ այլազգիներուն եւս . . որո՞ք պիտի չարչարեն ու
դատափետ առնեն զձեզ անխնայաբար . . բայց ի՞նչ ձար
կայ պիտի . համբերէք եւ լոկ դարեհացով ապրիք մինչեւ¹
համնի ձեզ Աստուծոյ այցելութիւնը . եւ քաղաքացոց
խիզն արթնանայ :

Ահա թէ գաղտնի թէ յայտնի ամենքս ալ ստիպուած
ենք տրեխ (չարլիս) ներ հագած պարկեր շալկած մեր հայ-
րենի աղատ դաշտերէն յօտարութիւն պիտի գնանք : անա-
գորոյն պարտատէրերը առանց շունչ տալու մեր ետեւը ըն-
կած կ մզեն խորայելացոց գերեվարներուն պէս . կեր-
թանք եւ կուլանք . ով գիտէ պիտի յաջողէ Աստուծած ու-
րախութեամբ վերադառնալ կրկին հայրենեաց քաղցրի
ծոց , եթէ բերայի պանդուխտ գերեզմանոցին մէջ մեք ալ
շատերու նման պիտի թաղուինք Հայրենեաց հողեն զըր-
կուելով : Գրեթէ տասն երկու անգամ եղաւ կերթամ եւ
կուգամ տարիներով կեանքս պանդխտութեան մէջը մաշե-
ցաւ : Դարձայ հայրենիքը լի կարօտով , ոհ , ամուսինս գե-
րեզմանին գիրկ տեսայ . դարձայ կրկին ի պանդխտութիւն
որբ մնացած զաւակներուս մահուան բօթ լսեցի : Հաղոր-
ումէկ ցաւերտուս դառնակսկիծ աղէտներէն որ մէկ պառ-
մեմասկէց աւելի ալ ի՞նչ աւաղելի կեանք կայ շինականի
կեանքէն :

ԿՐԹԵԱԼ ԵՒ ԱԶՆՈՒԱՄԻՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Առ զարմանամ շատ , թէ ի՞նչպէս աշխարհիս ներկայ վի-
ճակի համաձարակ աղէտները դուք միայն ձեր վերայ կը-
բառնաք եւ կկտրէք . թէ քաղաքացին բախտաւոր ու եր-

յանիկ կապրի : Համբերէ որ ես ալքաղաքացւոյ ; ներկայ
աղետներ պատմեմ , որպէս զի գիտնաս թէ աշխարհին դըժ-
բախութեանց փուշերը առ հասարակ պարապատերէ ,
զամէնքը , ոչ քաղաքացին է թողուցեր եւ ոչ շինականը .
եթէ քաղաքացւոյն ապահով կետնը ըննականին երջան-
կութենէն կախուած է ինչպէս որ կ խօսէք , ուրեմն վայ ե-
կերէ քաղաքացւոյ գլխուն : Լաւ գիտենք եւ իրաց պա-
րագաներէն մարդարէի մի պէս կ գուշակենք . շինականին
տան ճրագ մարելէն յետոյ քաղաքացւոյ տան հարստու-
թեան ջահ պայծառ պիտի մնայ . ոչ , նա էլ կ խաւարի հետ
զհետէ եւ գուցէ քաղաքացւոյն յետին վիճակ եւս ա-
ռաւել դառնագոյն վախճան պիտի ունենայ : Ինչէն յայտ-
նի է , կեցիր պատմեմ , վասն զի ես ալ իբրև քաղաքացի
ծած շատ լուս գիտեմ թէ մեր վիճակը ուր պիտի եզերի :

(Պ) որդիկային ընկերութեանը ամենէն վաստակաւոր եւ
դորձունեայ անդամը շինականն է . քաղաքացին ալ ըստ իւր
ազբարացութեան մասին համարենք թէ իբրև գլուխ եւ
աչքէ . կամ աւելի յարմար եւ ձիշդ խօսելով չլոգով եւ
անյար որովայն մի է , մանաւանդ այն մասն , որ շահապ-
րութեամբ կ պարարտանայ միշտ կուռի եւ կ տկախ . աս-
կայն եթէ ձեռքը եւ ոտքը աշխատութենէն դադրին , շի-
նականին խոփ եւ խարօր դաշտին մէջը անգործ մնան , ինչ
կ լինի այն ժամանակը քաղսքուոցւոյն վիճակը . նորա ժիր
կամ անցաւ կարծուած գլուխը ողջ պիտի մնայ , կամ կըշ-
տապինդ վայելող որովայն պիտի տոււարանայ անուհետեւ .
միամիտ կաց այնչափ պիտի բարսկնայ ու նուազի սովոր-
ութեան աղքատութեամբ մինչեւ ասդոն ծակ մտնելու չուցի
Գիտեք շինականին եւ քաղաքացւոյն աղքատութեան մէջը
շատ զանազանութիւն կայ , մէկին զաւակները գոնեւ լոկ

գարեհացով կամ քիչ ու շատ կաթով ու պանրով կ մնանին։
բայց քաղաքացւոյն զաւակները այդ չափ միխթարութեա-
նեն ալ զուրկ պիտի մնան. մէկին կեանքը սակաւապէտ
պիտո բաւականութեամբ հանգիստ . իսկ միւսին շռայլու-
թեամբ լի, սիրտն անքաւական միշտ ցանկութեամբ կ մաշի.
մհծաւեծ առներ կ շինե, անպէտ կահկարամիքներով կ լե-
ցունե . իր երկեն ելած խամ կտաւները կ մերժէ ու Եւրո-
պից նորանոր ու բարակ դիւրամաշ նիւթերով կ պանի .
զրուն այնպէս ցոյց կուտայ ինքը զինքը կարծես թէ
ծագն առակով առներ հացով լի է : Չէ, այնպէս չէ քաղաքա-
ցին ապքատ հպարտ է, այնինչ շինականն գեռ նահապետա-
կան կենցաղավարութեան օրինակ փոքր իշատէ պահած է,
քաղաքացին խպառ կորուսեր է նոյն նուիրական եւ սուրբ
աւտոնգը . իւր անձին չսփ կամ իւր վապտակին եւ շահուն-
որբանութիւն շիճանաչելով կուզէ միշտ ասիական պերճու-
թեամբ սպրիլ . շահավաճառութեան մէջը ամէն կերպ
խորդ պատութիւն, խարեւթիւն եւ զրկանքներ կ գործա-
ծէ ու ճարտարութիւն կ համարի զայն :

Անչ տարբերութիւն կայ բազմամարդ վաճառնոցներ-
ու մէջ մարդ խարել եւ ամայի լեռներուն մէջը աւագա-
կարար կողոպտել, կարծեմոչ ինչ . մանաւանդ թէ աւելի
միշտ բանաց արժանի են առնեք, որք իրեւ բարեկամ ա-
ռանց սուրի եւ զէնքի խարելով կ կողոպտեն :

Բայց դուք յշյ առեք եւ աշխատեցեք, վաստակաւոր
զիւզանիք և երկար դաշտը երկրագունդին բիւրապատիկ
մասն Աստուած ձեզի է տուեր. մշակութիւնը՝ արդար վաս-
տակ է, նահապետական կեանք է, Աստուածավճիռ սահ-
ման է : Աիրեմ ձեր սիրուն եղները ձեր խարօր եւ մաճ-
քապիեցեք ձեզ ձակտի քրտինք, անուշ անուշ վայելեցեք.

Տեր ձեռաց վաստակը , դուք պարզ կենցաղավարութեան մէջը միայն կուշտ եւ անօրոտունջ պիտի ապրիք , իսկ քաղաքացին իւր շուայլութեան մէջը միշտ տրտունջ պիտի բառնայ եւ կարօտութեամբ ապրի :

Սակայն այս լուսաւոր դարը զձեզ ալ շատ պիտի մեղադրէ . թէ որ այսուհետեւ խաւար կուրութիւն սիրելով ուսումնատեաց լինիք ու ձեր որդիքը չի կրթէք դասոխաղակութեամբ : Ըստականն ալ շատ կ յառաջադիմէ եւ ազնուամիտ քաղաքացի կ դառնայ քիչ ժամանակի մէջը միայն թէ ուսումնք սիրէ , մաճին հետը՝ գրիչն ալ բռնէ , երկիր հերկելուն հետը իւր ամայի եւ կորդ մնացած մոքի անդաստանն ալ հերկէ . այս է մէկ հատիկ զօրաւոր միջոցը , որ զինքն ներկայ եւ ապագայ թշուառութենէն պիտի ազատէ . նախկին երջանկութիւնը քաղաքներէն փախչելով պիտի գառնայ դարձեալ շինականին դուռը :

Խակ դուք պատուաւոր քաղաքացիք , թէ որ կ կարծէք թէ շինական ձեր մշակն է , ուրեմն նորա ուժը մի ջլահատէք այլ մեծ խնայութեամբ դարմանեցէք զանոնք . որ պէս զի նոքա ալ դաշտ եւ անդաստան դարմանեն եւ ձեր սեղանին առատ առատ հաց պատրաստեն :

Չափաւոր խնայութեամբ թարւոքեցէք ձեր կեանքը , թող տուէք այժմեան այդ մահաբեր առիթները . շուայլութեան եւ զեղսութեան համար կիսուիմ , որոնք մարդկային սակաւապէտ կենցաղավարութեան ժանտախտն են : Այս պժդալի ժանտախտը բռներէ բոլոր Ասից բնակիչներ , որով ահա կ մեռնին տարաժամ : Ենչ է ասոր դեղ ու ձար , գիտէք , մի միայն բաւականութիւն , չափաւորութիւն եւ մանաւանդ խոհեմ տնտեսութիւն :

Այս է խրատ ազնուամիտ քաղաքացւոյն , խուլ մի

Անիք լսեցէք, իսկ եթէ ոչ այնշափ կըսր չէք, և տեսնաք
ահա, որ աղքատութիւն թշուառութեամբ հանդերձ առ
գուրս քաղաքացւոց կայ, Հաշտուեցէք, ալ մի զիմարաք
նիք. ինչ յաղթահարել կջանաք իրարու, մինչդեռ անմը-
տութիւը ձեր երկու մասին վրայ առ հասարակ տիրած է:
Ուրեմն թող շինականն երթայ իւր դաշտը, քաղաքացինն
ալ իւր խոնութ. Թող մէ կ մասն աշխատի ու վաստակի
իրրեւ գործունեայ զգացարանքը. միւս մասն ալ իրրեւ
աչք նախատեսէ, անտեսէ ու կառավարէ. այս իսկ է իւ-
րաբանչիւր մասին անհրաժեշտ պարուց օրէնք. այս միջո-
ցով է միայն որ հեռացած երջանկութիւնը դարձեալ կող-
ջունէ զջացատան:

ԹԱՅՐԱՌԵՎԱԿԱՆ Ա. ԵՊ

ԱՆԵՐԾԻՆ ՇԱԲՏԱԾ ՓԲ ԹԱԳԵԼԻԱԲ

ՏԵՍԱՐԱՆ Գ.

Այս տեսարան դարձեալ կներկայանայ Վաղարշապատու
Արքունիքը. Պարսից դեսպան թուղթ կ մատուցանն Արտա-
շրին. նա եւս կարդալով եւ իմանալով հրաւալակին իմաստն
կ կանչէ Սահակ Հայրապեան եւ կ յայտնէ նմա Վռան
թագուցորին հրաման: Ուր Սուրբ Հայրապեան իւր նա-
խադգուշութեան խրաները կ յիշեցնէ դարձեալ Արտա-
շրին եւ կ խօսի կարեկցարար. թէ ահա եկան հասան այն
աղետալի հետեւսնքները. որ քու մեր հայրական խրանին
մտիկ չնելուն արգ ասիքն են: Արտաշրին եւս թէալ մե-

ղապարտ կ կացուցանել իւր անձն . բայց իրմէն առաւել յանցաւոր կ դատի իւր անհաւատարիմ մասնիչ Ասիսարարները . Երրորդ տեսարանիս մէջը ներկայ եղող անձննք միայն ասոնք են . Արտաշիր Թագաւոր Հայոց , Խսահակ Հայրապետ . Դեսպան Պարսից եւ առ հասարակ ժողովուրդը Հայաստանեաց . եւ այսպիսով կ վերջանայ երրորդ տեսարանիս ցաւալի դէպք :

Պարսից Շենուանը Առ-դը է Տափո-ցանէ Արդաշըն ու իրու ։

Արեագ մեր վեհ Արքայէն ողջոյն բերելով քեզ , Արքայ Հայոց , իբրեւ հրաւիրակ եկած եմ , զքեզ եւ Սահակ Հայրապետի միասին պիտի հրաւիրեմ Պարսից դուռը . ինչպէս որ բարձրագոյն հրաման Վռամ թագաւորին քեզ ազդ կառնէ հրովարտակիս մէջը .

ԱՐՏԱՇԻՐ

Յուսամ թէ բարի է այդ անկարծելի հրաւեր .

ԴԵՍՊԱՆ

Անտարակոյս եղիք : Տէր Արքայ , որ Արեաց Տէր բարեկամ է քեզ եւ Հայոց աշխարհին համար միշտ բարիս կ խորհի . միայն թէ փութացէք նորա բարձր հրամանը անմիջապէս կատարելու .

Արդաշըն է իսնչե զսուրբն Սահակը եւ Պարսից Շենուան եկած բալով է խօսի այսպէս :

ԱՐՏԱՀԻՐ

Վարդա այդ հրովարտակ, Տէր Հայրապետ, եւ իմացին
միաբը՝ որով զիս և զբեզ ի միասին Պարսից դռւռը կ հրաւիրէ

ԱՌԴՐԻՆ ՍԱՀԱԿ

Պահանջու գործ պատճառը եւ մի թէ բարի՞ կ ուշակեա
այդ սիրալից հրաւերին վախճանը :

ԱՐՏԱՀԻՐ

Ոչ քնառ, վեհապցն տէր, այս հրովարտակ երբեք
ընդունեցին միտքս շատ շփոթեցաւ, տարակուառութիւն զիս
պատեց . այսպիսի հրուեր՝ բնձի նորոյինակ բան մը կթուի
Եւ ինչպէս կարելի է Պարսից դանէն Հայոց ոչխարհին
համար բարի գուշակել : Բայդ գիտեմ սույգ, իմ թըշնամի
ներս ընտառնի են կ ճանչնեամիմ նախարարոց անոհիրաներ հո-
գին . որոնք Պարսից դռւռը գնալով չարտիսեր են իմ վրաս :

ԱՌԴՐԻՆ ՍԱՀԱԿ

Եղանակ մետք տառն ձնացած կ ողբայի Արշակունի թու
զին մերոյ, մանաւանդ քու վրակ ինչպէս Վամուելի Ամա-
ռո դին վրայ . բոզյ արդ ինչպէս բերանս բանամ ու իօ-
սէմ համ յարտնեմքեզ այն գաղանի խորհուրդը . որ բու-
կողականդ կ պերաբերի : Գտա շակութիւնդ շխտակ է . նաև
խարագներդ Պարսից դռւռը գնալով կ բողոքինքու վրաք :

իսկ դու դեռ անհոգ կեցած քեզի եւ ամբողջ Հայոց աշխարհին դէմքացուած կորստեան գուը փակելու համար ոչ կխորհիս եւ ոչ ձար մի կ գտնես : Ո՞հ, ահա եկաւ ժամանակ հասաւ . վերցուը աչքերբ ու տես Աստուծոյ արդարութեան թաթը տհաւամիկ Վաղարշապատու արքուն եացդ պատէն դուրս ելած կ գրէ այն սոսկալի վճիռը ինչ որ գրեց երբեմն Բաղտասար Թագաւորին համար Բարիլոնի պալատին վերայ : Նա Աստուծոյ տաճարին անօթները պղծեց ուտելով խմելով եւ արբենալով . իսկ դու քուզազիր անառակութեամբ բռւն Աստուծոյ կենդանի տաճար պղծեցեր : Երկնից արդարութեան կշիռը չափեց կըշանեց ու պիտի դատի զքեզ . փոխանակ զի սուրբ գրոց պատուէրները մերժեցիր, իմ Սահակայ քաղցր եւ հայրական խրաններուն դէմն ալ խստութեամբ վարուեցար : Չի մացար արգեօք որ Աստուծոյ յամբ դատաստանը զքեզ իմ ձայնով դէպ ի ապաշխարութիւն կ կանչէր . ականջներդ օձի նման խրցեցիր ու չեիր ուզեր լսել : Ես իբրև ձշմարիս ու անաշառ դէտ Եզեկիէլին պատգամը միշտ զգուշացնցի քեզ ; անարգեցիր ու մտիկ չըրիբ . ահա Աստուծածային բարկութեան սուրբ անողորմ Պարսից ձեռքով վերացեալ պիտի հարկանէ զքեզ ու պիտի փշը միանգամացն դիմուդ թագը . ես անպարտ եմ, այսուհետեւ ձեռքիդ արդիւնքը պիտի վայելես :

ԱՐՏԱՅԱՐ

ԱՅ, դորովագնւթ հայր, յուստհատ պիտի քաջալերու թիւն պետքէ, դու դեռ Աստուծոյ զամանն մօտացու պատուհաններ իսպատնաս : Ո՞հ, մի թէ Աստուծ պիտի

մերժէ՝ Արշակունեան փառաւոր դահ կամ իսպառ պիտի
արդիլէ՝ իւր յանցաւոր ծառայէն իւրանչափ ողորմութիւնն
Ես Բաբիլոնի թէլ չաստուած պաշտող Բաղտասար չեմ,
այլ Հայոց ազգին նոր Մանասէ մի եմ. գաղտնի կռապաշ-
տութեամբ կրից ախտերը պաշտեցի մինչեւ ցարդ. բայց
այժմ կ դառնամ եւ կ գոչեմ Մանասէին պէս. ամենա-
կալ Աստուած պիտի չլսէ՛ եւ չթողու յանցանքներս.։
Դաւթի նման օրտիս հառաջանքներէն մեղայ կ գոչեմ. դու-
որ այսօր Կաթան մարդարէին պէս, չէ թէ առակով, այլ
յայռնապէս կ յանդիմանեա. արդեօք Աստուծոյ կողմէն
պիտի զլանամ ողորմելոյս այն սփոփանաց ձայն « Եւ տէր
անցոյց զբեւ զմեզս քո » : Ինչպէս կ նախատեսէ քո հո-
գեանս աշքը, Աստուծոյ ցասման տուր դահի՛ Վռամին
ձեռքով կ շողայ Արշակունեաց տան վերայ. ես ալ հեզ
Դաւթիթին պէս կաղաղակեմ ես հովիւս, Տէր, ես իսկ թա-
գաւորա եմ յանցաւոր. ի՞նչ մեղ ունի հայրենիք, ժողո-
վուրդ, կամ Արշակունեան մնացորդ սերունդ բոց յի-
նէն : Հայր հայր, տարածէ ուրեմն քո ազօթամատոյց
բազուկներդ դէպ ի երկինքը, հաշուեցուր այն սպառնալից
երեսը, որ դարձուցերէ վրաս. բարէ պիտի բառնայ երկրէս
ու միանդամայն Արշակունի տոհմէն իբրեւ վերջին չար
յիշատակ :

ՍՈՒՐԲՆ ՍԱՀԱԿ

Արտաշիր, Արտաշիր, Աստուծոյ բարկութեան նետ իւր
լարած աղեղէն դուրս թռերէ. ով կարող է յետս դարձու-
ցանել կրկին. վերահաս նեղութենէն պաշտուած անձար
մնալով՝ այժմիկ դարձեցես առ Աստուած եւ առ Սահակ

իոնհականութիւն ինձմէ հեռացաւ . ի՞նչ պիտի ընէ քու հեք
Արտաշիր՝ այն խօսիր . Պարսից խորամանկութեան երեսէն
իմ ընուանի դաւաճաններէն գեղի ի Յունաստան իսցա տանք
եթէ ուրիշ օտարք երկիրնելը :

ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՔ

Տղայականն է այդ խորհուրդ , ուր կորող ես իման
չիւ ու ազատիլ մինչդեռ կհաւատաս թէ ետեւէդ ինոչ
արդարութեան որագահան ոտքն է : Խոյս կուտաս դեպ
ի Յունաստան որպէս զի թշնամիներուն չարախոսութիւն
ձշմարտիս . որոնք ինչպէս կլում նենդաւոր առութեամբ
փշերեն վասմին նկանջը . թէ Արտաշիր եւ Պահանկը ու-
րիշ համարէն նախարարաց հետը դաղսնի խորհուրդները
կ մասքերեն , իրաւութէ Արեւաց իշխանութենէն ապատամ-
բերով՝ Արտաշիրին կողմը պիտի անցնին : Գիտենք ուստի հե-
տեւանք . Հայոց երկիրը պիտի երկպատուի . չարախոս նա-
խարարները պարտիզ հետը միանույնիմ նախա-
րարարաց դեմք պատերազմ պիտի բանան . առով հարկաւ
Յունաստանն ուոք կերնէ . Երկուքին մէջ մնացած նողա-
չայնառանքը ունակուխ այստիքանդուի : Պատուատիր չը-
նանք Պարսից զ ճւարը մեր յօժնիրութեամբ , թող արդա-
րութիւն զմեզ վարէ , թող Աստուծոյ կալք կատարուի :

Բոլոր Հայասպանն պիտու Հանդիսանլ ի խճին , Արքունիւ և
Եսանան լուս կ հրանելու խորան ու ի մեջնին հայրենիսէն բեռ
ի Պարսից ավարուն . Երիւածեն պիտի ուժը ուժը ծովածուն
ու անունը ի աշխարհուն ենցաւ երեւան :

պայծառանայ . ողջութեամբ դառնայ ստրկացեալ վեսադ .
ողջախոհ առագաստիդ դուռ բանալով՝ կրկին զու գաւու-
րեցիս , երջանկութեան որդիքներ ծնան ին բեզ . սիրու սր-
դաւոր հարսիդ՝ եօթնածին որդւովք բերկրեցի :

Անասցիք բարեաւ , ողումելի ժողովու բղք Հայոց , Ար-
տաշիր կերթայ , դուք անուն երունչ պիտի մնաք . ոհ , ես մի
ո՞յն յանցաւոր եմ ձեր մէ ջէն . ահ , սիսերիմ մատնիչ Նա-
խալարք դուք պարտաւոր մնացէք սյս խեղճ ժողովուր-
դին . դուք , մի թէ խստապարանոց Ճրէական աղգին պէս ,
տրտունջ չբարձիք առ Աստուած Եսայի Մարգարէին այն
խիստ ու սրտառուչ խօսք « Անտերունչ շրջեցուք եւ առ
քեզ ոչ եկեցուք » . Դուք չէ թէ միայն զԱրտաշիր մեր-
ժեցիք , այլ եւ զԱստուած եւ եկեղեցւոց դատաւորու-
թիւնը . հայրենի աշխարհին սեփական ու հարազատ տէրը ,
ահ , Պարսիկ անկրօն տիրոջ մի հետ պիտի փոխանակէք :
Ալոեմ ալ չեմ խօսիք Աստուածոյ եւ ապագայ դարուն կը
թողում իմ եւ ձեր դստոաստան :

Իսկ դուք հայրենեաց տիրասէր ժողովուրդք , Արտաշիր
ձեզմէ կ հեռանայ , բուզյ երկնից թագաւորութեան ձեռն
ձեզ պաշտպան կայ . աղաղակեցէք առ Աստուած թող ե-
կեցէ ձեզ երկնից Արքայութիւնը . երկրաւոր իշխանու-
թեանց վերայ յոյս մի զնէք , անոնցմէ փրկութիւն չիկայ .
փրկութիւն Հայաս տանի ձեր միութիւննէ , թէ որ միաբա-
նիք կարող էք առ ոնց ինձի թագաւորել . ազգ եւ հայրե-
նիք իւր նախնի աջլատութեան ու բարգաւաճութեան մէջ
պահել . Վերջին Արտաշրիս վերջին կտակ ձեզ այս է . հզօր
ու յաղթող թագւաւորութիւնը միաբանութեան հոգին է :
եթէ պինդ պահ էք այս աւանդը առանց Արշակունի թա-
գին կ թագաւոր էք դուք :

ՀՐԱԺԵԾ ՄՐԲՈՑՆ ՍԱՀԱԿԱՑ

Ողջամբ մնաս , եկեղեցիդ Հայաստանեայց , Ահա քու
անձնադիր հովիւ իւր զիրաւորեալ ոչխարին հետ մէկ տեղը
կ փարի անօրինաց առեանը : Ողջամբ մնաք , անհովիւ ժու-
զովուրդք Հայոց , այսուհետեւ զձեզ երկնաւոր քաջ Հով-
ուին կ յանձնեմ . Սահակ կերթայ , Սուրմակ կուզայ . ահա
քու հարազատ փեսադ . կ հեռանայ քեզմէ . խորդ ու ան-
հարազատ բրգիշց ու Շմուէլ պիտի յաջորդեն : Փակէ
առագաստիդ դուռը , մտիր սուգ պահէ . մինչեւ երկինք
իւր այցելութեան գուռը բանալով՝ բեզ հովիւ հանէ :
Խիթ գիր ողջախոհ եւ սուրբ ամուսնութեանդ մրայ . եկաւ
մուտ եւ գող հօրու սեղեխներէն մի աղտեղանար . որք բըռ-
նաբար պիտի յարձակին քո սուրբ առագ աստին վրայ .
սակաւ իկ մի մուժկալէ ու համբերէ , մինչեւ անցնին գը-
նան ու չդառնան այլ եւս այս անօրէնութեան անցքերը :
Սահակ կերթայ եւ կ գառնայ կրկին . բայց , աւազ , առանց
Գրիգորի հրգուական դաւագնին . բռնութիւնը գայն պի-
տի յափշտակիէ իմ ձեռքէս եւ յանձնէ փառասեր Սուր-
մակին : Ողորմիմ քեզ Հայաստանեայց եկեղեցի , քո փա-
ռախիդ մէջ գայլեր պիտի մտնեն , ագահութեան արծաթ-
պիրութեան ժանիքներ պած պիտի յարձակին յափշտա-
կին ցրուեն ու վիրաւորեն Սուրբ Գրիգորի եւ իմ . Սահա-
կայ արածած հօտերը : Հայրական խնամոց տեղը՝ ան-
ինայ բռնութիւն պիտի տիրէ . դարմանիչ ու գթած Սա-
մարացւյն տեղը՝ անհոգ Ղեւտացի Ճանս պարհորդները մա-
նաւանդ թէ գողեր եւ աւազակները :

Սահակին ալ Երեմիասին պէս թող ողբայ զքեզ , մի Այ-

բարատ. վասն զի քո. բեկման բաժակը Երուսաղեմէն աւելի պիտի ծանրանայ ու դառնանայ. նվազ այսուհետեւ կարե կից լինելով՝ պիտի մխիթարէ զքեզ : Գրիգոր գնաց, Արքստակէս գնաց, Վրդանէս գնաց, Յուսիկ գնաց, Ներսէս գնաց. Առողք Էին քո դրախտի անմահ տունկեր եւ ընտիր շառաւիզները, ահ, ես վերջին ծիլ նոյն արմատներէն ընծիւղեալ՝ Սահակն ալ կերթայ :

Խսկ դուք, տարակուսեալ որդիք իմ, սիրտ առեք, մի վհատիք, Աստուած յաւիտեան կայ . իւր տրդարութեան ցասումն Թափելէն յետոյ դարձեալ ողորմութեամբ պիտի հայի Այրարատաց վրայ, առ ժամանակ մի իւր բարկութեան գաւազանով պիտի չարչարէ զձեզ մինչեւ դառնաք ու վաղվաղէք առ Աստուած :

ԺՈՂՈՎՐԴԻՑ ՌԵՄԱԼՈՎ

Ո՞ւր երթաս, հօտասէր Սուրբ Հայրապետ, Աստուած քեզ լոյս դրաւ Այրարատաց աշխարհին . արդ խաւսրին ու ստուերին տակ Թող տալով քու սիրելի ժողովաւրզն կ հեռանաս մեղնից . դու բազմապայծառ ջահ Հայաստանեաց Եկեղեցւոյ, նվազուհետեւ լոյս պիտի տայ մեզ . նվազուհետեւ Աստուածաշունչ գրոց պատգամները հայացի բառերով մեղի պիտի բացատրէ . Դու միայն չնաշխարհիկ մեկենաս ռւսման, այսուհետեւ նվազ պիտի յարգէ զանի . ոհ, պիտի փակութին դպրոցներուն դռները . պիտի մեռնի ռւսմունքը եւ կրկին տգիտութիւնն Թագաւորէ . մանկունք Հայոց, լացէք եւ ողբացէք, պիտի շրջիք այսուհետեւ խոպան խոպան . Ո՞ւր եք այժմ, պանդուխտ աշակերտ, Մոլուս, Եզնիկ եւ Դաւիթ . Աթենեան աշխարհէն

արքունիքը հողաբլուր դարձուցիք, ձեր ապստամբութեան
գղեակներն ալ պիտի քանդուին աւերածի դառնան : Եթի
ջոյ դուք ձեր ցեղելով ու զաւակներով խաղառ պիտի բար
ձուիք Հայոց աշխարհէն, հոյրենեաց զրդին մէ ջը զարձեալ
քիչշատ հաւատարիմ ժողովրդոց զաւակներ պիտի մնան : Այս
պէս պիտի դատի եւ վճռէ երկինք Հայոց աշխարհի համար :

ԱՌԱԿ

ԱՂՅԵՒՄ Ե- ԽՈՐ Գ. Պ. Յ. Լ.

Օրմը աղուես կերթաբ շրջեւ,
Իւր նենդութիւն գործի դնեւ .
Տեսաւ յանկարծ մի կոյը ձեր դոյլ
Որ չէր կարօղ բնաւ շուրջ դաւ .
Մօս կ համի կարեկցութար ,
Այդ իշու, եղբայր, Ե՞նչ Ե՞ք ցաւ .
Գիտեմ անար ևս եւ անար ,
Քեզ առ անորդ պետք է բնկեր .
Այս երբ կառէ կբռնէ ձենքւ ,
Վեր կաց, եղբայր, այդ գեշտեղեն .
Երթանք մեկ տեղ պաշտը ճարենք ,
Որուեր զանենք իրւշտ կուշտ ու առենք
Էս որ լոեց անօթի գոյլ ,

Կարծեց գտաւ իւր սերս եղբայր .
Պոչին բռնեց գնաց ետեւեն ,
Ուր որ Աղուես կառաջնորդեր .
Դարեր հանեց, ձորեր անցաւց ,
Վերջը տարսւ ձգեց իջուր .
Դայլն ըսկեց պոտալ ճշու ,
Վայ Վոյ կանչել ու մուսուալ :

Հաղիւ պրծաւ այս փորձանքէն ,
Ուզեց իւր վրէժ առնոււլ չարեն .

Իսկ յուղումանի աղու երժ ոյն ժի
Եր ձեւնոր հոյաք ու զեց դանձ .
Աչս ոս քեզ վարչ ու առաջանաւ
Շառ պիտի տան աղքաններան .
Վերցուր ոտքն ըդ երթանք համին
Մինք ալ բազմենք եւ մաս ու անին
Տորաւ հասուց մինչ գեղի մատ
Շներ աւանն հասան խումբ խումբ
Չորս կողմն առին սնամար գոյլուն
Ազուես կծիկ դրաւ, իսկոյն :
Աչք բացաւ, իւրելք գլուխն ելք
Ցորեց հոնեց այսուհետ սաց
Այս եր մատալ, եղբայր արուես
Պու առաջնորդ, չարեց սայդին

Մի հաւատար մի հաւատար
Դու նենդաւոր խորամանին
Թան զբեզ յընթըն կընթաւին
Մահ պատրաստերէ քու սարին

Խորին Յովի անես խըմենի
Եմ մական Արարատի

ԷՆՉԱՌԵՐԵՐԵՔ

ԳՈՐԾԱԿԱԼԸ ԸՆԿԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ

ՎԱՐԱՆ. Պ. ՄԿՐտիչ Տ. Առամեան :

ԲԱՂԵՑ. Պ. Տիգրան Ապոփակչեան ՏՊԵԼԱԿՅԻ :

ՄՈՒՀ. Աղա Ասրդան Մամիկոնեան :

ԱՐՄԻՆ. Խաչատր Խան Տ. Անրիսեանց :

ՏՐԵԳԻ ԶՈՒ. Պ. Սահման Մ. Յակովլեանց :

ՊՈՒՄ. Վեռնա Ասրդապետ միաբան Ալարագյալ :

ՏՓԽԻՄ. Ա Համբարձում Ենքիաճնալց Հրատարակիչ
Աշուակ Հայոց աշխարհի պատուական ամսագրոցն, և և
Պ. Գորեղին Մաւրասեան :

ԳԱՆԶԱԿ. Պ. Անրակս Արքահամեան :

ԱՄՐԱԲԱՀ. Ընթերցանիրաց Թանդարան :

ԱՆԵՐՈԱՆԴՐԱՊՈԼ. Ոիմեռն Սարկառագ Օրէնս
ուսուց յԱրքունի ուսումնարանին :

ՆԱՐ ԳԱՅԱԶԻՏ. Աղա Բարսեղ Արծրունեաց :

ԵՐԵՒԱՆ. Պ. Համբարձում Թագէսեան :

ԱԿԻՆՉՈՒԵՆ. Մ. Մկրտիչ Թունեան :

ՎԵՐԻՆ ԱՐՄԻԼԻՄ. Պ. Գասպար Ապանեանց :

ՆԵՐԲԻՆ. Ա Առաջնութեան Տ. Յակովլեանց
հայ Տ. Անդրէասեանց :

ԴԱՎԻԵԺ. Պ. Մատթէոս Նազարեանց և Ալբագլազի
Ալմառական :

ՍԵԼՎՄԱՏԱՏ. Աղա Պատուլ Արզումահեան :

ԲՈՎՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՏԹՈՅ

Հանդէս զիճարանական Ըինական եւ Քաղաքացի. 289
Թատրոնական վիպ, վիրջին Արտաշելր թագաւոր. 308
(Եղբահայութեա :)

Առակ. Աղուես եւ կոյր Գայլ . 320

ԴԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԿԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԱՆԱԿ
ԴՎԱՆ, ՚ի Բաղէւ, ՚ի Մու-լ, ՚ի Ասրին, Երիւ-ս- ին Օ-
մանցի հառ շ-ը-րու-շնոյ արծով Մէմիդիէ :
Խոյ Պօլու Շ- Տամիսապանի ա-րիւ ժազահելը երես արծով հառ
շ-ը-րու-շնոյ Մէմիդիէ :
Ի՛ւ ս-սասպան եւ ՚ի Պարսկապան չորս արծով Մանել :

Ճանապարհին ժույք Խըմբագիւ ունի Քարէ :